

Տ Ա Ճ Կ Ա Հ Ա Յ Ք

ՏԱՃԿԱՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱԼՈՒԱԾՆԵՐՈՒ ԽՆԴԻՐԸ

Քանի մի տարի յառաջ՝ երբ ռուսահայոց եկեղեցական կալուածները յարջունիս գրաւուեցան Ռուս կառավարութեան կողմէ, Տաճկահայք ալ սրահ մը սկսան մտածել, թէ արդեօք իրենց եկեղեցական կալուածներն ալ պիտի գրաւուէին Օսմ. կառավարութեան կողմէ: Բայց այսպիսի ընդհանուր գրաւում մը կամ յափշտակութիւն մը կարելի չէր որ տեղի ունենար Տաճկահայոց մէջ. վասն զի ոչ-իսլամ հպատակ աղգութիւններու մէջ դժուար էր միմիայն հայ աղգին եկեղեցական կալուածները նշաւակ ընել այդպիսի յափշտակութեամբ մը. ասկից զատ Հայ եկեղեցւոյ կալուածներէն շատեր իսլամական կրօնի օրինաց (=անհեամք օրինի) համաձայն՝ յատկապէս նուիրուած են (վագֆ եղած են), հետեւաբար այդպիսի յափշտակութիւն մը ուղղակի պիտի հակառակէր իսլամական կրօնքի օրէնքներուն, և մինչև իսկ կրնար մտահոգութիւն պատճառել նոյն ինքն իսլամ սրբավայրերու (նամի, քեֆէ, և այլն,) մասին:

Արդ՝ թէ և Ռուսահայոց եկեղեցական կալուածներու յափշտակութեան պէս միջոց մը ձեռք չառնուեցաւ Տաճկահայոց եկեղեցական կալուածներու մասին Օսմ. կառավարութեան կողմէ, և հաւանական ալ չէ որ առնուի, ըայց ժամանակէ մը ի վեր սաստիկ մտահոգութիւն կայ Տաճկահայոց եկեղեցական այն կալուածներու մասին, որոնք եկեղեցւոյ նուիրուած են պատմական անձերու անուցներով և այս կերպով նուիրուած կալուածները անտէր անտիրական կը նկատէ կառավարութիւնը, հետեւաբար ձեռք կը գարնէ զանոնք գրաւելու: Դժբախտաբար Տաճկահայոց եկեղեցական կալուածներու մեծ մասը պատմական անուցներու արձանագրուած են, որով՝ իբր անտէր անտիրական կալուածներ գրաւման ստոյգ վտանգին ենթարկուած են. վասն զի այս տեսակ կալուածներ մահլիլ (=անտէր) կը համարուին և ըստ օրինի կառավարութիւնը կը գրաւէ զանոնք ու կը տիրանայ:

Տաճկահայոց կալուածներուն սպառնացող այս օրինական վտանգը լաւ հասկանալու համար, պէտք է ուշագրութիւն

դարձնել կալուածներու նուիրման տեսակներուն, այսինքն՝ վագֆի օրէնքներուն:

Օսմանեան քաղաքային և կրօնական օրինաց համաձայն վագֆի (=բարեգործական մասնաւոր նպատակի յատկացուած նուէր) կարելի է ընել հողային կամ շինուածային կալուած անխտիր ու և է կրօնական կամ մարդասիրական հաստատութեան (եկեղեցի, ճամփի, հիւանդանոց, որբանոց, դպրոց ևն.), պայմանաւ, որ այդ հողային կամ շինուածային կալուածին հասոյթը մասնաւորապէս նշանակուած և յատկացուած ըլլայ եկեղեցի կամ ճամփի կամ ուրիշ հաստատութեան յայտնի մէկ պէտքին. զոր օրինակ, կամ ձէթին, կամ մոմին, կամ աղբիւրի ջուրին, կամ ատոնց աղքատներուն, մինչև իսկ ատոնց ճեմիշներու մաքրութեան և այլն: Արդ՝ այսպէս վագֆ եղած հողեր կամ շէնքեր կրնան առուծախի բոլոր գործողութիւններու ենթարկուել՝ ուրիշ, այսինքն վագֆ չեղած շէնքերու կամ կալուածներու պէս, սա ասքերութեամբ որ եկեղեցական կամ մարդասիրական այդ հաստատութիւնը, որու վագֆ եղած են այդ առուծախի ենթարկուող հողը կամ շէնքը, իւրաքանչիւր առուծախի կամ ժառանգութեամբ փոխանցումի ատեն կառնէ իրեն յատուկ օրինական տուրքը: Մինչև այստեղ անպատեհութիւն մը չկայ. բուն խնդիրը կը ծաղի վագֆ կալուածներու առուծախի օրինական պայմաններուն գործադրուելու և շարդադրուելու կերպերէն: Ըստ օրինի երկու տեսակ է վագֆը. ա) ինարքի վահիդէ-ով և բ) ինարքէյն-ով:

Ա). Ինարքի վահիդէ կը նշանակէ, որ վագֆ մը չկրնար ուրիշ կերպով (այսինքն՝ առուծախով կամ ժառանգութեամբ) փոխանցուել ուրիշի մը, այլ կը մնայ միւրեկիկի-ի մը (=խնամակալի մը) մատակարարութեան ներքեւ՝ միշտ յօդուտ այն հաստատութեան, որուն նուիրուած է յատկապէս:

Բ). Ինարքէյն կը նշանակէ, որ վագֆ մը կրնայ ուրիշի մը փոխանցուիլ և ժառանգութեամբ ալ անցել միայն յորդոց յորդի, և այն ատեն միայն մահիւլ (=անտէր, անտիրական) կըլլայ, այսինքն վագֆ-ին կը դառնայ, երբ հաստատուի որ այլ ևս ուրիշ օրինական ժառանգորդ չունի վագֆ գնողը:—Այս ինարքէյն ձևը վերջին ատեններ պայմանազրական կերպով կրնայ ընդարձակուել ևս ծնողաց, եղբոր, քրոջ և թոռան: Իսկ վագֆ-ը որ ձևով ալ ըլլայ, պէտք է որ ըստ օրինի արձանագրուած ըլլայ գոյութիւն ունեցող, ապրող անձի վրայ և ունենայ իր միւրեկիկի-ն (խնամակալը):

Արդ՝ հայ եկեղեցւոյ սեփականութիւն և ստացուած եղող

վագՖ կալուածներ զբեթէ ինարեքեյն-ով են, և որովհետեւ եկեղեցին, վանքը կամ հրանդանոցը, որ տիրացեր էր այս ինչ հողին կամ շէնքին, պարտ էր անպացուցանել և հաստատել, թէ ինքը գոյութիւն ունեցող, ապրող անձ մըն է, չի՛րնալով զգենուլ այդ օրինական ձևը, պարտաւորուեցաւ անուղղակի ձեւերու գիմել: Եւ որովհետեւ ոչ-իսլամ ազգութիւններու եկեղեցիները այլ և այլ սուրբերու անուններուն նուիրուած են, թէ՛ Յոյնք և թէ՛ Հայք սովորութիւն ըրած են եկեղեցւոյ սուրբերը իբր պատմական անձեր ներկայացնել և ստացուած վագՖ-ները այդ սուրբերու անուններուն արձանագրել տալ կառավարութեան քով: Այսպէս երուսաղէմի վագՖ կալուածներուն տէր արձանագրուած է Յակոբոս որդի Ջեբեթեայ (Յակոբոս վէլէաի Ջեբեթեայ). Կ. Պոլսի Մայր-եկեղեցին՝ ներկայացուցած է Մարիամ դուստր Յովակիմայ (Մէրեքէմ պինդի Յովակիմ), և այլն: Աւելին կայ. որովհետեւ իբր կալուածատէր արձանագրուած անձեր արհեստ մըն ալ պէտք է ունենան, ասոր ալ հնարը գտած են՝ սուրբերու յարմար արուեստներ նշանակելով. այսպէս՝ Կ. Պոլսի Նաւլը Գափուի Ս. Յովհաննէս եկեղեցին կը ներկայացնէ Ակնոս Յովհաննէս որդի Ջեբեթեայ (Պալըգճը Յովհաննէս վէլէաի Ջեբեթեայ). Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին՝ Լուսաւոր Գրիգոր որդի Անակայ (Գանալիճի Գրիգոր վէլէաի Անակ), և այլն:

Տարակոյս չկայ որ այս անուղղակի ձևերն ու միջոցները կեղծ կամ խաբրեայական չեն, այլ օրինական դժուարութիւնները հարթելու համար մտածուած հանճարեղ ելք մը, զոր շատ լաւ գիտէր Կառավարութիւնը. բայց հիմայ չը գիտնալ կը ձեւացնէ և կուզէ շատ մը կալուածներ որ ինարեքեյն-ով վագՖ են, իբր մանիլիլ գրաւել: Եթէ էլ/գաՖէ (վագՖ-ներու) նախարարութիւնը պնդէ և չգիտնալ ձեւացնէ այս բոլոր իրողութիւնները, որոնք դարեքէ ի վեր օրինաւոր նկատուած էին և պաշտպանուած էին նոյն ինքն Կառավարութեան կողմէ անօրէն օտնձգութիւններու դէմ, Տաճկահայք պիտի կորսնցնեն իրենց եկեղեցական կալուածներու ամէնէն կարեւոր մասերը թէ մայրաքաղաքի և թէ գաւառներու մէջ. այսինքն այն է կալուածներ, հող կամ շէնք, առանց բացառութեան, իբր մանիլիլ (—անտէր անտիրական) պիտի գրաւուին Կառավարութեան կողմէ:

Այս մեծ և ստոյգ վտանգին քով ուրիշ մըն ալ կայ, որ թէև Կառավարութեան կողմէն չէ, բայց քիչ վտանգ կամ վնաս չսպառնար եկեղեցւոյ վագՖ կալուածներու արդիւնա-

բերութեան կամ գոյութեան: Ասան զի եկեղեցւոյ սեփական վազմ-ները ապահովելու համար սովորութիւն եղած էր զանոնք պաշտօնապէս արձանագրել տալ պատուաւոր անձերու անուան. բայց երբեմն այնպէս կը պատահի, որ այդ պատուաւոր անձերու զաւակներն ու թոռները անպատիւ դուրս կուգան և իբր թէ իրենց հայրենի ստացուածներն ըլլային եկեղեցւոյ վազմ-ները կուզեն յափշտակել զանոնք և տիրանալ ատոնց վրայ. և եթէ եկեղեցին կամ հիւանդանոց և այլն դատ բանան այդպիսի անիրաւ ու անպատիւ յափշտակութեան դէմ՝ Գատարանը եկեղեցւոյ և այլն ստացուածատիրութիւնը չը ճանչնար. և այսպէս շատ մը վազմ-ներ կը վտանգուին: Կը պատահի նաև անձեր, որոնց անուան արձանագրուած են վազմ-ներ, որ անզաւակ և հետեւաբար անժառանգ մեռնին, այս պարագային ալ վազմ-ները մահիլիւ կը նկատուին և կը դրաւուրուին, կամ թէ այդ անձեր պարտը կուենան Կառավարութեան և չեն կրնար վճարել իրենց պարտը—այն ատեն անոնց անուան արձանագրուած վազմ-ները, իբր թէ իրենց ստացուածներն եղած ըլլային, կը դրաւուրուին Կառավարութեան կողմէ:

Ահա կարգ մը օրինական և ուրիշ դժուարութիւններ, որոնք վտանգած են Տաճկահայոց մէջ եկեղեցական և այլ կալուածներու այն մասը, և ամէնէն մեծ մասը, որ ինարէքէյնով վազմ եղած են: Եւ Կառավարութիւնը ժամանակէ մը ի վեր աւելի խիստ է չայ եկեղեցւոյ այս տեսակ կալուածներու մասին իր օրէնքին արամադրութիւնները գործադրելու մէջ և ամէնէն աւելի չհասկացող կը ձեռնայ ընդունուած և օրէնքի կարգ անցած սովորութիւնները և այնպիսի անողոր ընթացքի մը կը հետևի, որ պարզապէս կը փութացնէ ստոյգ վտանգին օր առաջ գործադրութիւնը:

Այժմ հետաքրքրական է արձանագրել այստեղ, թէ Կառավարութեան այս խիստ ընթացքը մօտ ժամանակներս ինչէ՞ ծագում առաւ:—Քանի մը խօսքով պատմեմ: Երուսաղէմի վանքը, Կ. Պոլսի մէջ, Եէտի-Գուլէ, Ազդ. Հիւանդանոցի արևմտեան կողմը ընդարձակ հողեր ունի, որոնք վազմ են: Երկրեան Գէորգ եպոս. ի փոխանորդութեան ատեն՝ թուրք մը Երուսաղէմի այդ հողին մէկ ծայրը կըսկսի շէնք մը շինել: Երկրեան՝ շատ ընական կերպով կուզէ արգելել թուրքին ոտնձգութիւնը, և իբր Փոխանորդ կալուածատէր Յակոբոսի որդւոյ Ջերեթեայ՝ կը բողոքէ Կառավարութեան: Թուրքը դատարան կը կանչուի բացատրութիւն տալու և կը յայտարարէ, թէ այդ ընդարձակ հողը տէր տիրական չունի, այսինքն՝ մահիլիւ է. եթէ իրական

անձ մըն է Յակոբոս սրգի Ձերեթեայ, թող դատաստան դայ և պաշտպանէ իր իրաւունքը: Դատարանը իրաւունք կուտայ թուրքին և ինքը (դատարանը կամ կառավարութիւնը) իբր օրինական աէրը այդ մահիլի հողին՝ կուզէ գրաւել դայն: Երուսաղէմը Պատրիարքին արգի Փոխանորդը՝ Եղիշէ ծ. վ. Ձիլին-կիրեան վագֆ-ի այս խնդրին համար է, որ յաճախ կայտերական կառավարութեան պաշտօնական դռները կերթայ և Օրմանեան Պատրիարքն ալ միևնոյն պատճառով կը աեսնուի Եվգաֆի Նախարարութեան հետ. բայց մինչև հիմայ դեռ ու է էլք չեն ունեցած այս դիմումներն ու աեսակցութիւնները ի նպաստ Երուսաղէմի վանքին:

Իրաց այս վիճակին մէջ Թուրքիոյ Հայոց Պատրիարքը մեծ մեծ դժուարութիւններու պիտի յաղթէ՝ փրկելու համար Տաճկահայոց եկեղեցական այն կալուածները, որ իմարեթից-ով վագֆ են: Եւ Օրմանեան Սրբազանը հիմայ զբաղուած է Տաճկահայոց բոլոր եկեղեցիներուն ու մարդասիրական հաստատութիւններուն վագֆ կալուածները այնպէս մը ապահովելու, որ ապագային ու է օրինական անպատեհութեան չենթարկուեն առոնք: Եւ այս մասին յաջողելու համար կը խորհի ծախել բոլոր վագֆ կալուածները և դնել ոչ-վագֆ կալուածներ և ուղղակի հայ եկեղեցական հաստատութեանց վագֆ ընել զանոնք իմարեթի վահիիսե-ի դրութեամբ և ժամանակի Պատրիարքին խնամակալութեան (միւրեկվիլութեան) անունով: Վասն զի վագֆ-ի օրինաց համաձայն ամէն վագֆ պէտք է որ խնամակալ (միւրեկվիլի) մը ունենայ, և տարակոյս չկայ որ ժամանակին պատրիարքները ամէնէն ապահով և ամէնէն հաւատարիմ միւրեկվիլիները եղած պիտի ըլլան յաջորդաբար:

Արդէն բացատրեցինք թէ ի՞նչ անպատեհութիւններ ծագած են ու կը ծագեն վագֆ-ները պատմական անձերու, ինչպէս նաև պատուաւոր անձերու խնամակալութեան անունով արձանագրել տալու սովորութենէն: Տաճկահայոց եկեղեցական կալուածներն ապահովելու ամէնէն լաւ և ամէնէն գործնական միջոցը այն է ուրեմն, որու գործադրութեան մասին կը խորհի հիմայ Թուրքիոյ Հայոց Պատրիարքը:

* *

